

ՄԱՅԻՆ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱՐԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳՆԴԱՐՈՒԹԵՍԱԿԱՆ
ԱՌՏԵՆԻ, ՏՆՏԵԱՌԹԵԱՆ, ՆՈՐՈՑԹ
ՉՆՈՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ
ԿԱՆԱՑԻ ՀԱՐՑԵՐՈՒ ԵՒ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՐԵՐՈՒ



Ի. ՏԱՐԻ

Բ. Նըճան, Թ/ւ 42—43



ՅՕՂՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ
ՏԻԿԻՆ ԻՍԿՈՒՀԻ ԼՆՔՍԼՐՆԵՅՆ
ՏԻԿԻՆ ՄԱՌԻ ՓԱՓԱԶԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԻՈՒՆԵՑ
ՕՐԻՈՐԴ ՄԱՆՆԻԿ ԻՍԹԱՄՊՈՒԼԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՏԻՐՈՒՀԻ ԿԻԼՊԼԵԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԶԱՊԼԼ ՄՈՄՁԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԲՐԻՍՏԻՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ
ՏԻԱՐ ՍԻՄՈՆ ԽՈՐԷՆ
ԵՒ
ՀԱՏԿԱՆՈՅՇ ՄԱՌՔ



Գին 40 փարա

Տպագրութիւն ՄԱՂԻԿ, Կալաթա

S. AGHAYAN

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Կանանց յատուկ թիւը Տարեկան 50 զրուշ. Վեցամսեայ 25 զրուշ. :
Տղոց յատուկ թիւը Տարեկան 30 զրուշ. :
Երկուքը մէկ՝ Տարեկան 75 զրուշ. :

ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Կանանց յատուկ թիւը Տարեկան 54 զրուշ. Վեցամսեայ 27 զրուշ. :
Տղոց յատուկ թիւը Տարեկան 30 զրուշ. :
Երկուքը մէկ՝ Տարեկան 75 զրուշ. :

ԱՐՏԱՍՍ. ՀՄՍ. ՆԻ ՀԱՄԱՐ

Կանանց յատուկ թիւը Տարեկան 12 ֆրանք. :
Տղոց յատուկ թիւը Տարեկան 7 ֆրանք. :
Երկուքը մէկ՝ Տարեկան 18 ֆրանք. :

ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ ԿԱՆՆԻԿ

Բաժնեգրիները կարելի է շրկել Օսմ. մանտարոնթով, փոխ՝ գրով, եւ կամ դրոշմաթուղթով (20 հատը 20 զրուշի հաշուով) :

Ծանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝ .

{زغايك غزته سي}

در عايله ده غلطه ده قورشونلى خاندنه نومرو ۷

«Ծ Ա. Ղ Ի Կ» Հ Ա. Ն Դ Է Ս

Կ Պոլիս, Ղալաթիա, Գուրչուներու խան, թիւ 7

Ս Ա. Գ. Ա. Ե Ա. Ն Տ Պ Ա. Ր Ա Ն

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

ՄԻՐԻՃԱՆԵԱՆ ԴԵՐՁԱԿԱՏՈՒՆ

COUPE NAPOLITAINE

Կալաթա-Սէրայի Բասափին մէջ հաստատուած այս զերձա- կատունը որ կարճ ժամանակամիջոցի մը մէջ մեծ համբաւ չահած է, իր կարուճէ ին շիրութեան, ուղղամտութեան եւ արագագոր- ծութեան համար, կը փութայ ծանուցանել յարգոյ հասարակու- թեան, մասնաւորաբար ա՛յն երիտասարդներուն, որոնց միակ փա- փաքն է շիր հագուիլ, թէ պատրաստ է անմման խնամքով շինել pourpիւմ, բարտըսիւ, պոնժուու, և բըտեկիօք անգլիական, ֆրան- սական և իտալական ա՛յն գեղեցիկ և տոկուն կերպասներէն ուրոնք օրուան նորոյթը կը կազմեն :

Անկարելի է գո՞հ չմնալ

ՇԱՂԻԿ

(671) Ի. ՏԱՐԻ — ԹԻԻ 42-43

6 ՅՈՒՆԻՍ 1907

ԳՐԱԿԱՆ ԳՐԱՅԵՐՆԵՐ

«Ծաղիկ»ի այս թիւով իր առաջին մուտքը կ'ընե հայ թերթի մը մէջ, «Լեւիանդ-Հեռայ»ի դեռասի աշխատակցուհին «Միտէյ», ծածկանունն մը՝ որուն սակ կը պահուրսի մեր բարձր դասու պականող տղանդի տեր օրհորդներէն մին: Հետեւեալը իր ներազգած եջերէն մեկն է, զոր թարգմանաբար կը ներկայացնենք մեր ընթերցուհիներուն:

ՀՄԱՅՆԱԹԱՓՈՒՄ ՄԸ

Եղբորս



ուսնի կիսաջերմ սրահ մըն էր, Բրինժիբոյի մէջ...: Գիշերուան գեղեցկութիւնը տունէն դուրս հրաւիրած ըլլալով երիտասարդ բանաստեղծը՝ Առման՝ դէպ ի «Լանկի տ'օն» ուղղուեցաւ: Բայց, փոխանակ կանգ առնելու կլօստա զբօսարանին առջև, ուր ցրցքուն ամիտիս մը կը կուտակուէր առ տակաւ, Առման՝ բնութեան և մենութեան խօս հիացիկ մը՝ դէպ ի հրուանդանին ծայրը առաջնորդող քմշոտ նրբուղին ձեռք առաւ:

Հոն տիրապետող հրաշալի մեծավայելչութիւնը զինքը յափըտակեց. և ամէնէն արտակարկառ խարակներէն մէկուն վրայ նըստելով՝ երազանքներուն ազատ ճախրանք մը տուաւ: Գլխուն վերև կուսամբիժ երկինք մը լուսաւոր աշուկները կը ցայտեցնէր. լուսինը իր առաջին տամետակին մէջ տակաւին՝ ճիշդ գլխուն վրայ կը փայլէր և իր թափանցիկ ճառագայթները մարդարտափայլ լոյսով մը կ'ողողէին թեղօշները, ժայռերը: Կլօստայի ճոխօրէն վիժակուած կանանչութիւնները, ծովը՝ համակ բիւրեղ ու սարհրայ, ազամանդի շողեր կ'արձակէր լուսնին թափած ճառագայթներուն տակ:

Դրացի կղզիներուն ուրուանկարներն ու զանոնք ասղնտող լոյսերը կը ցոլային ջուրերուն թափանցկութեանը վրայ: Ծանր լուռութիւն մը կը պարուրէր ընութիւնը, մինչ պաշտելիօրէն այլալիւծ կոհակներուն յաւիտենական հեծեծանքները մերժուողի մը յուսահատութեամբ կուգային համրուրել հողին ժանեկաձև եղբրը . . . և սլւքէն խլուած թեղօշներուն հառաչանքները կուգային ներդաշնակուիլ, ողբազին արձագանգով մը ջուրի մնջիւններուն հետ . . . :

Ամէնէն անտարբեր անձն իսկ չպիտի կրնար անղգայ մնալ գիշերի այս հրապոյրէն, ուր կը մնար Առմանի նման գոյացութիւն մը, որուն զգայիկ կերպով բանաստեղծական հոգին ամէն բան աւելի ուժգին, աւելի խորունկ կը զգար: Անճառ հեշտութեան տպաւորութիւն մը իր վրան կը տիրապետէր . . . Սիրաը լայնօրէն կը ներշնչուէր իրերէն արձակուող բանաստեղծութեան բոյրերով:

Յանկարծ, մելամաղձոտ ձայն մը բարձրացաւ լուռութեան մէջէն. Առման վեր ցատկեց. ի՞նչ էր այդ ձայնը ա՛յնքան թարմ, ա՛յնքան քաղցր, որ կուգար իր անուրջները պղտորել. կնկան ձայն մը. ա՛յդ պահուն, մանաւանդ ամայի տեղէ մը. չէ՛, ատիկա հաւանական չէր, այդ ձայնը պարիկի մը ըլլալու էր, ջրանոյշի կամ համբարուի որ եկած ըլլար վրասնուլ այիքներուն ցցունքին վրայ: Անգիտակցաբար, Առման ոտքի ելաւ, և աղմուկ չհանելու անհամար նախզգուշութիւններով սահեցաւ այն կողմը ուրկէ այդ ձայնը կուգար ա՛յդքան աղւոր . . . հետզհետէ ձայնը աւելի մօտէն կը հնչէր . . . : Առման կանգ առաւ . . . հո՛ր ըլլալու էր երգչուհին, քանի մը քայլ անդին: Թեղօշներու վնջակով մը բաւականաչափ ծածկուեցաւ Առման և գլուխը դուրս հանեց մէջէն, շունչը դրեթէ բռնած, իր ներկայութեամբ պարիկը չխորշեցնելու համար, պարիկ մը, արդարեւ պարիկ մը էր այդ դեռատի աղջիկը որուն տեսքը արեւու ճառագայթի մը պէս չլացուց բանաստեղծը . . . : Սպիտակ շղարչէ չըջաղգեսա մը հազած էր որ իր հմայիչ մարմինը կը կաղապարէր. շողմնման շղարչ մը մարգրիտներով կէտկիտուած օդային լուսապսակի մը պէս, կը ծածկէր անոր դեղեցիկ թուխ զանգուրները. սև աչքերը կախարդիչ նայուածքներ ունէին, խարակներէն մէկուն վրայ անանկ մեղկութեամբ մը փռուած ինկած էր, որ իրարու վրայ դիզուած բարձերու վրայ պառկած ըլլալու պատրանքը կուտար. առջին կը նայէր ան տխրեցուցիչ մելամաղձոտութեամբ մը: Ամէն բան աստուածային էր իր մէջ, իր ձևը, դէմքը, նայուածքը, թախծութիւնը . . . ձայնն իսկ մաքուր հնչականութեամբ գերերկրային հեայք մը ունէր . . . աչքերուն մէջ ցոլացող եռանդուն հոգին գիտէր սիրել, սիրել այն կիրքով՝ զոր Առման կը հոշակէր իր տաղերուն մէջ, անիկա կը մարմնացնէր

իրմով խոնկալ կինը՝ զոր եղբերեզակ բանաստեղծը հազիւ երազել կը համարձակէր... : Առժանի առաջին հիացումը պաշտուհի կը փոխանակուէր այդ ընտիր կնոջ հանդէպ . և այդ շքեղ գիշերուան ատեն , դիտելով այդ հիասքանչ երեւոյթը , սիրո՛ւն ընթերցուհիներ , աղնիւ ընթերցողներ , դիւրաւ կրնաք հասկնալ ինչ որ կ'անցնէր դեռատի տղուն հոգւոյն մէջ :

Արդարեւ , այդ դեռատի աղջկան պէս արարա՛ծ մը պէտք էր հողանիստին գեղեցկութիւնը շքեղացնելու համար... և եթէ համայն բնութիւնը լուին կը մնար , այդ հրեշտակային էակին երգին հոգեղգածութեամբն էր...

Առժանի սխրանքն ու երանութիւնը ա՛յն աստիճանի հասած էին որ կարծես պիտի մեռնէր... իրականին զիտակցութիւնը կորսնցուց... ապշութիւն մը զինքը թմրեցուց... երազներու մէջ կը թափառէր... նայուածքը կը քողաւորուէր , իրեն անանկ կուգար որ թեւեր առած՝ պարիկներու հետ կը սաւառնէր մթնոլորտի մը մէջ համակ վարդաթոյր , համակ կապոյտ... ուր կը ժպտէին , դէպ ի երկինք բարձրանալով , լուսնի ճառագայթէ մը առաջնորդուած... աւելի վեր կ'ելլէին , մի՛շտ աւելի վեր , մարդարիտէ լուսաճաճանչներու մէջէն վեր... :

Երբոր ինքզինքին եկաւ Առժան , պարիկը անհետացած էր : Դէպի խարակը յառաջացաւ երիտասարդը , ուր աղջիկը նստեր էր . ո՛ր երջանկութիւն , մացառներուն կառչած դտաւ հոն մաս մը անոր շղարչներէն . ուրախութենէն խելայեղ , սիրայեղձ փափկութեամբ մը շրթունքներուն մօտեցուց... մինչև լոյս մնաց հրուանդանին ծայրը , ջղուտ երթեկելով մը բանաստեղծութիւններ հիւսելով գիշերի այդ երկնային տեսիլքին վրայ...

* * *

Հետեւեալ օրը , իրկուան ժամը վեցի պահերուն , Առժան՝ Տիասքէլօ ուղղուեցաւ , ուր ըստ սովորութեան , բաղձանդամ ընկերակցութիւն մը համախմբուած էր , և բարեկամներու խումբի մը մէջ նստաւ : Կը ջանար միտքը ուրիշ կողմ դարձնել խնդալով երկտասարդուհիներու հետ որոնց ո՛չ շնորհք կը պակսէր ոչ ալ գեղ : Բայց , որչափ պաղ ու մակերեւութական կ'երեւային իր աչքին ըստ այդ աննշան պուպրիկները : Ի՞նչ տարբերութիւն անոնց ու նախընթաց գիշերուան հրեշտակին միջև : Ինքզինքին կը հարցնէր թէ բոլոր այդ սին արարածները որ մեղմեղանքներով կը խնդային , ունէ՛ին սիրտ մը , սիրտ մը կարող սիրելու զգալու , տառապելու . ա՛հ , ո՛ւր էր ան , այդ պահուն , գիշերուան կախարդիչը . ո՞ր քարանձաւին մէջ կը հեծեծէր արդեօք , ի՞նչ էր իրեն սխրութեան պատճառը , որ սակայն իր հրապոյրներէն մէկը կը կազմէր : Սրտին

վրայ կը պահէր երիտասարդը շղարշին պատուում կտորը—շղարշ մը զոր պարիկները ասեղնագործած էին անտարակոյս—և անով փափկանոյշ գգուանք մը կը զգար...

«Տե՛ս, Ժա՛նն Մառվիյը», աղաղակեց երիտասարդ մը մատնանիչ ընելով վարտիք հագած աղջիկ մը որ հեծեւանիւով իրենց կողմը կուգար: Կոկորդալիբ խնդալով մօտեցաւ նորեկը, արծակ համարձակ: Ո՛վ ապշոյթ, նոյն ինքը... գիշերին բանաստեղծական դեռատի աղջիկն էր: Առման շփոթած մնաց. կարելի՞ բան էր: Այդ աղջիկը հեծեալի մը կազմածքով, այդ վարտիքով, այդ ստահակ երեւոյթով, ճուրի խնդուքով աղջիկը գիշերուան հրեշտակային երգի՛չն էր: Գեղեցիկ, սո՛քն պարագային մէջ գեղեցիկ էր ան, բայց այդքան տարբեր եղանակով մը. նոյն սև գանգուրները կը շշմանակէին դէմքը, միայն, թռչտուն շղարշին տեղ անուական գդակ մը կը կրէր դլուխը: Միեւնոյն սև աչքերը կը ժայթքէին. միայն մեւամաղձոտութեան տեղ շարասիրութիւնը կը ճարձատէր հոն: Իր մոյնքը որ լուսնի շողերուն ներքև ճերմակ կ'երեւար, լոյս աչքով թեթեւապէս արեւախառն էր. բայց աւելի սիրուն կ'ընէր զինքը այդ թխութիւնը որ արեւու համրոյրի մը թողած հետքերուն կը նմանէր... և բերնին վրայ, ուր երէկ մեղեդիական երգեր կը թռչտէին, հիմայ Բարիզեան պուլվառներու յատուկ լեզու մը կ'անցնէր, արկողեան յարբաններով, սգեղ բառերով լեցուն, ա շա ժիթ լեզու մը. միւսներէն աւելի ուժով կը խնդար, կը մարէր ցրտարանութիւններու համար, և բոլոր երիտասարդներուն հետ կը ֆլիրթէր: Միւս բոլոր կիներէն աւելի անհամ, աւելի մակերեսային բան մը կ'երեւար: — Մէհ, աղէկ միտքս ինկաւ, Ժիւլիէն, ըսաւ խոշոր սողու մը, մանչու պէս ականջէն քաշելով, ինծի տուած շղարշը պատուեցաւ, ուրիշ մը սունելու ես:— Պատուեցի՞ր, ո՞ւր տեղ.— Երէկ գիշեր, հրուանգանը:— Հրուանգանը, բայց մենք ալ հոն էինք և քեզի չտեսանք.— Անոր համար որ զբօսարանը չէի:

— Հապա, ծայրերն էիր, միսմինակ լուսնի լոյսով երազելու համար, հարցուց ծածկամտօրէն ուրիշ երիտասարդ մը:

— Ի՛նչ ապուշ ես, սիրելի՛ս, պատասխանեց Ժանն, լուսին, սոխակ, բնութիւն, բանաստեղծութիւն, ինծի համար անձանօթ ու սին բառեր են, այդ կարգի խնդութիւններուն վրայ կը խընդամ: Գիտցէք որ կլօսասյի այդ հոչակաւոր ծայրը գացի Մառին ափի բերան ձգելու համար. երեւակայեցէք որ կը համարձակէր պնդելու թէ կը վախնամ ես ինքս, Ժանն Մառվիյ, միս մինակ գիշերատեն մինչև հող երթալու: Ապուշութիւն, հէ՛, գացի ահաւասիկ. Իր նաւակով պիտի գար ինծի փնտուելու և տեսնելու թէ ո՞ր աստիճան քաջ եմ. իր մօրը սիրելի եղող մեղեդիներէն մէկը սկսայ

երգել. դժբախտաբար նաւակ մտնելու փութկոտութեամբ շղարչիս ծայրը թուփի մը կառչեցաւ:

Կասկած չէր մնար ալ. այդ պզտիկ հեծեալը գիշերուան դիւցազնուհին էր, պարիկը, աննիւթ էակը, աստուածայինը, Առմանի տաղերուն ներշնչողը: Ո՛վ բախտի հեգնանք, վերստին տեսնել զայն, ճանչնալ, խօսիլ, և իր խաբէութեանց ենթարկուիլ. ինք որ երէկ պիտի ուզէր ահռելի մարտիրոսացումներով տառապիլ աւնոր շրջազգեստին ծայրը համբուրելու համար, հիմայ անոր իրեն ուղղած հաճոյակատար ժպիտներուն առջև, — վասն զի գեղեցիկ տղայ մըն էր ինք, — կը ջղայանար, կը զզուէր, այլ ևս չէր բազձար անոր: Յաւով կը մտածէր իր ապուշութեանը վրայ. պզտիկ պատրանք մը բաւական եղած էր զայն փառաւորելու համար: Լուսնի լոյսով այդ դեռատի աղջկան երգելը լսելով այդ հրապուշտ լիջ վայրին մէջ, իտէականացուցած էր զայն, տխրութեամբ և զգայնութեան շնորհով, մինչ իրականութեան մէջ այդ պաշտելի մանկամարդուհին ցուրտ ու դատարկամիտ անձ մըն էր, անսիրտ, անզգայ: Գիշերուան խօլ կիրքը վերջացած էր ա՛լ, վասն զի հարուածը ծանր էր, հմայաթափումը խիստ անողորմ: Կուլար ներքնապէս իր երազներու սիրուհիին վրայ, ա՛լ ոչինչ կը զգար այդ ժամնին համար որ ոչ մէկ նմանութիւն ունէր գիշերուան պարիկին հետ, բոլորովին հակակրեյի: Այսպէս իր պարիկը երազներու արքայութիւնը սաւառնեցաւ. վայրկեան մը միտն փայլած և ասուպի մը նման անհետացած առ յաւէտ... ոչ սակայն առանց մաս մը թողելու իր անուշահոտութենէն իբր յիշատակ Առմանի հոգւոյն խորը:

ՀԱՅԿԱՆՈՅՇ ՄԱՌԻ

Միռէյ

Հաւաքածոյ. — ՍՏԱՅԱՆԻ Թանօթ ուսուցիչ և դասագրքերու հեղինակ Սիմոն Էֆ. Դարամաճեանի նոր հրատարակած ՀԱՒԱՔԱՍԾՈՅ, Ա. ՄԱՍՆ, Ե. տպագրութիւն, բարեփոխուած և նոր հատուածներով ճոխացած: Գին 5 դահեկան, կեղրոնատեղի Կ. Պոլիս Հաճոքոյո խան, թիւ 242: ՀԱՒԱՔԱՍԾՈՅԻ Ա. և Բ. մասերը, իբր 20 տարիներէ ի վեր մեր դպրոցներուն մէջ գործածուելով գնահատուած են միշտ: Հետեւաբար աւելորդ է այս նոր տպագրութիւնը յանձնարարել մեր դպրոցական վարչութիւններուն:

Ք Ր Ո Ն Ի Կ

Հանցածոյ (ժայօ).— Զեռնոցները.— Գլխարկի ծաղիկներ

Շատոնց հինցած նորոյթ մը սա ժայօները բոլորէ եղած կամ բոթ քաշուած, նորաձեւութեան կարգ կ'անցնին յանկարծ: Մեծագոյն վայելչութիւնն է բաց ձգուած ժափերի մը տակէն կրել ժայօ մը, ճեփ ճերմակ, բարակ, պոսե, բոլոր: Պէտք է դիտել որ, ճերմակ ժայօ մը միշտ փոքրիւմ քայտոնին լրջութեան մէջ զուարթ չող մը կը խառնէ, առանց սակայն զայն թեթեւցնելու: Լաւագոյն ժայօներն են ճերմակ և խիստ մանր բոլորէ կրողները:

Ամառնային սպիտակ զգեստներուն հետ պիտի կրենք համագոյն ձեռնոցներ, լուսանցիկ թեզանիքներով, ինչու որ մեր խոտածները կը պահեն իրենց շնորհալի կարճ թեւերը: Բայց այս գլխանէ կամ մետաքսէ լուսանցիկ երկայն ձեռնոցները պէտք է դործածել միմիայն թեթեւ արդուզարդներու հետ: Հագուստը որքան ծանր ըլլայ կաշի ձեռնոց մը ա'յնքան անհրաժեշտ կը դառնայ: Այս տարի Շուեռական կաշիէ ձեռնոցները մեծ ընդունելութիւն գտած են ամէն կողմէ: Տիկին Ռէթան, կ'ըսեն, Բարիզեան մեծ արուեստագիտուհի մը, այս տարի սե շուեռական կաշիէ ձեռնոցներ կը կրէ բաց գոյն հագուստներու հետ, նոյն իսկ եթէ ճերմակ հագած ըլլայ. աւելորդ է ըսել թէ շատ են իրեն հետեւողները:

Ծաղիկները, ամէնքն ալ կը դործածեն այս տարի: Մեր գլխարկները կը հեծեն ամէն տեսակ գեղեցիկ ծաղիկներու տակ: Պսակներ փունջեր, ողկոյզներ ամէնքն ալ իրենց տեղը ունին: Վարդերը մանաւանդ մեղ կը մոլորեցնեն, ա'յնքան արուեստով ու նրբութեամբ շինուած են: Ֆրանսական պղտիկ վարդերէ պսակներ գլխարկները կ'եղերեն սիրուն վայելչութեամբ մը. պսակներ կան որ կաղմուած են խոշոր մութ գոյնով վարդէ մը, անոր կից վառվռուն գոյնով վարդ մը, քովը մարմրուն տեգոյն վարդ մը, և շատ աղւոր կ'երեւան:

Ասկէց աւելին ալ կայ. ոմանք բնական գեղեցիկ վարդ մը կը գետեղեն իրենց գլխարկին վրայ, այս նորաձեւութիւնը, խիստ յանձնարարելի, կը պատշաճի ճերմակ պոսե գլխարկներու, զոր մեր տղաքն ու երիտասարդուհիները կը կրեն այս ամառ: Այդ

պարագային աւելի պատշաճ կ'ըլլայ նոյնօրինակ բնական վարդ մըն ալ կրել հազուադէպ վրայ, կուրծքը կամ գօտին: Եւրօպոյ մէջ կիները սկսած են այս տարի երեկոյին արդուզարդի ատեն գլուխներն ալ զարդարել ծաղիկներով, հազուագիւտ և գեղեցիկ ծաղիկներով:

ՏԻՐՈՒՀԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

ՍՈՏԵՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆԸ

ԽՈՀԱՆՈՑԻ ԴԱՍԵՐ

Կեռասի դոնդոդ

Գաւաթի մը մէջ հալեցուցէք 50 տրամ չաքար, պաղ ջուրով. նոյն մեծութեամբ գաւաթի մը մէջ հալեցուցէք 20 տրամ խէժ, աւելցուցէք վրան նոյնչափ գաւաթ մը ուօմ: Ռօմն ու խէժը իրարու մէջ լեցնելէ յետոյ պարզուտէ մը անցուցէք, և հալած չաքարին մէջը լեցուցէք: Կաղապար մը առէք և անոր ամէն մէկ ծայրը մէյմէկ կեռաս զետեղեցէք. յետոյ խառնուրդը մէջը լեցուցէք, զով տեղ մը թող մնայ այդպէս կաղապարով քսանըչորս ժամու չափ. յետոյ դուրս հանեցէք կաղապարներէն և զետեղեցէք պնակի մը մէջ, կեռասները վրայ բերելով:

Վառեակները.—(Տրդ)

Լման հացի մը փորը դանակով ձեւի բերելով տնակ մը շինեցէք, դռնակով, պատուհաններով և մէջը փորուած բնականաբար. յետոյ իւղոտեցէք մէջով դուրսով և փուռը զրէք որ կարմըրի: Միւս կողմէ վառեակ մը կարմրցնելով զգուշութեամբ ձեր տնակին մէջը մտցուցէք, անշուշտ տնակին յատակը բաց պէտք է ըլլայ. այն ատեն վառեակին մէկ ոտքը դուրս կը թողուք տնակին տանիքէն որ ծխնելոյզի մը երեւոյթը կ'առնէ և կը բերէք սեղան:

(Տրդ)

Հացի կեղեւները երկայն երկայն կտրելէ յետոյ իւղով կարմրեցուցէք և փայտակոյտի պէս շարեցէք պնակին մէջը. ասոնց վրայ ծածկեցէք կարմրեցուած հաւու միսերով և վրան լեցուցէք թացան մը պատրաստուած կարագի մէջ կճուտացած ազատքեղէ և քանի մը կաթիլ լէմոնէ: Պնակին եզերքը քանի մը տապկուած սուռկ, քանի մը ստեպղինի թթուուտ, և կանաչ ձիթապտուղ:

(777)

Հաւ մը ամբողջութեամբ տապկել խոշոր ամանի մը մէջ, այսինքն առանց ոտքերն ու գլուխը կտրելու. երկայն պնակի մը մէջ կեցունել, գետնախնձորի քիչո՞քի մէջ թաղելով, և սեղան բերելու ատեն աշօղի մէջ թաթխուած պատառ մը հաց զետեղել հաւուն կոկորդը և լուցկիով մը վառել. պիտի կարծուի թէ հաւը սաստկութենէն բոցեր կ'արձակէ բերնէն:

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼԻՔԵԱՆ

ՄՐՏԻ ԷՋԵՐ

Ի Ո Յ Ա Ն Ք

Բանաստեղծ մեկ բարեկամիս

Լուսթիւն...

Ոգիները ստուերներու մուշլ, նրբին շարշուղը զգեստաւորուած՝ կոյս լուսթեան ու խորունկ խաւարին մէջ կը թափառկոտին: Երկինքի կապտանոյշ խաւերէն նո՞հած, զրախտային երանութիւններուն անընտել՝ տառապանքի հարազատ որդեգիրներն են անոնք որ դեռ չեն յագեցած աշխարհի տառապանքին արբշտիչ ու աննիւթացնող նեկտարէն, վար կը սահին մեղմիկ, անշշուկ՝ դէպի աշխարհ դեռ. ապրելու համար կեանքը ցաւերուն, տուայտանքին, լքումին...:

* *

Սեղանիս առջև հակած տրտում, մելամաղձոտ, լուսթեան, գիշերին խորհրդաւոր, խուլ հեւքին կ'ունկնդրեմ... Ինչ քաղցր է անքննելի, աննիւթ ու անշօչափ մութն ըլլալ, անոր պէս միսթիք ու նուրբանուրբ թելերով հիւսուել, ըլլալ խորունկ ու անյատակ, ըստուերներու պէս անմարմին՝ յածիլ անշշուկ, լուիկ, լողալ Անըմբռնելիութեան ուկէտնին անվերջ ալքերուն մէջ...:

* *

Ծղրիթները իրենց խորհրդաւոր յայգերգը կը մեներգեն խո՛ւլ, տարտամ. խորհրդածին լուսթիւնը, ցաւոտ, գաղտնիքներով ծոցւորած խաւարը աւելի կը խորունկնան, կ'անյատակին գիշերային այս մրմունջէն, որուն պարզ, անարուեստ շեշտերը հրազաթոր, կապոյտ երկինքին խորը բացխրող լուսաւորներու ու քթթուններուն պէս կը հատկոտին, կը բացխրին... ու կ'երգեն անընդհատ ինչ որ տխուր է ու մեղանոյշ, ինչ որ ցաւոտ է ու խորհրդաւոր:

* *

Լքուած, անյուսութեան մրուրովը սնած բանաստեղծին մըր-

մունջները, թէ զգացումներու թրթուռները, ամայի լուսթեան խոր հեկեկանքը, թէ խաւարին ցաւոտ հծծանքը, տառապանքի անուշ ալելո՞ւն, թէ կեանքի խորունկ կամ մահուան ցրտին գաղտնիքին հեգուռն է ցայգերգը ծղրիթներուն թաղծաշունչ, մելանոյշ, հեկեկուն...

* * *

Ու «բոյլ մ'անուրջ» լամբարս, ու շուրջս նիրհող նիւթ իրերը բոլոր լքած.— Լքուելէ վերջ լքելու համն ալ առնելու համար կարծես—խոյանքի վայրկեան մը կ'ուզեմ ապրիլ, որովհետեւ կ'զգամ որ սիրականիս կարօտը սիրտիս անծիրութեանը մէջ կը մխայ, մտերմութեան համբոյրը շրթունքիս վրայ կը հալի, հոգիս ըղձաւեր՝ անոր մտապատկերովը կը տուայտի...

Ու կարօտին լուռ երգովը—իմ աղօթքս—կը խոյանամ հեռաւորութիւնովը չքնաղատիս, պարմանոյշ մտերմութեան բնագաւառները...

Արգեօք մեղսալից նկրտում մըն է աս, ո՛վ Աստուած...:

ՄԱՆՆԻԿ ՍԹԱՄՊՈՒԼԵԱՆ

ՕԳՏԱՇԱՏ ԽՅՍԱԿՅՈՒԹԻՒՆՆԵՐ

...ԱՌԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ

Հաղարաւոր անգամներ պատահած է որ մայր մը, հայր մը, կամ անդրանիկ քոյր մը՝ ձանձրացած իր պզտիկներուն ազուկներէն, քաշուելու, առանձնանալու պէտքը զգացած է, քիչ մը հանգիստ և եթէ կուղէք քիչ մըն ալ հաճոյք վայելելու համար: Շատ անգամներ նոյնպէս, այցելութենէ այցելութեան պտտող աշխարհիկ կիներ՝ պէտքը զգացած է ատեն մըն ալ լուռ ու մինակ ազրելու, շունչ առնելու, և միեւնոյն ատեն դադրեցնելու համար անհասնում խօսակցութեանց թելը որ մինչև շնչասպառութեան կը կը տանի յաճախ:

Միևնակութեան մէջ երբ մարդ ինքզինքը հանգստացուցած է, խաղաղիկ հաճոյք մը կը զգայ, որ միեւնոյն ատեն բարերար հանգամանք մը ունի:

Բայց երբ կրկին գտնենք մեր պաղարկունութիւնը, երբ մեր աչքերը հողի առնեն նորէն, մեր ականջներն ալ լսելու բաներ փնտռեն, ու մեր ուղեզին մէջ տենդայոյղ կերպով գործող արիւնը վերստանայ իր կանոնաւոր գործունէութիւնը, դարձեալ պէտք

կ'զգանք լսելու ձայն մը, և կենդանի, խօսուն էակ մը ունենալու մեր մօտը: Մարդկային կարօտը մեզ կը պարուրէ, լուսթիւնը մեզ կ'ահարեկէ, և կը ըստ ձանք կեանք, եռանդ փնտռել մեր չորսդին:

Չեմ ըսեր թէ, սիրելի ընթերցողներ, ձեզմէ մէկը առիթը ունեցած է այս նեղութիւնը զգալու, բայց ապահով եմ թէ ձեր յիշատակները քրքրելով, ամէնքդ ալ, պիտի գտնէք ունեցած ըլլալ վարկեան մը ուր մինակ ըլլալնուդ համար տառապած էք: Կը հասկնաք անշուշտ թէ խօսքս բարոյական կամ մտաւորական առանձնութեան համար չէ, ինչպէս նաև ա'յն մենութեան որուն կ'ենթարկուի մարդ՝ իրեն չը նմանող և զինքը չհասկցող ուրիշներ գտնելով իր շուրջը: Կը հաւատամ թէ անպատճառ ունեցած էք դուք վարկեան մը, ուր տառապած էք չը գտնուելով զձեզ չըջապատողներուն քով, որոնց բացակայութիւնը պարզապէս կը խղզէ կը տանջէ ձեզի: Պարագաները շատ են, ինչպէս հիւանդութեան, ճամօորդութեան ատեն ուր մարդու մը ներկայութիւնը երբեմն շունչի մը չափ պէտք մը կը դառնայ: Ասանկ առիթներու մէջ, ո'րքան պիտի ուզէիք բնականաբար որ յսնկարժ բարեկամ մը գար, իր անուշ ձայնը լսելի ընել տար ձեզ, որուն ի լուր նոր կազդոյր մը, նոր կեանք մը ստանայիք:

Այս դժնդակ տպաւորութիւնը աչքի առաջ ունենալով, պիտի ուզէի որ, դուք, սիրելի ընթերցողներս անկեղծօրէն կարեկցէիք անո'նց վրայ որոնք առանձնացած կեանք մը կ'անցընեն: Ինչ որ դուք կ'զգաք, պատահաբար ձեր միայնութեան մէջ, ուրիշներ կան որ ամէն օր մենակեաց են, ու կողքիացած, և հետեւաբար կ'զգան ամէն օր մենութեան դառնութիւնը: Ասոնք երբ իրիկունը իրենց տուները կ'երթան գիշերելու, «բարի եկար» ըսող մը չկայ իրենց: Իրենք իրենց կը նստին սեղանը, առանց կարենալու ընտանիքին մաս կազմող անհատի մը անուշ ձայնը լսելու: Տեսէք այրի կինը որ ոչ ոք ունի իր քովը, զաւակ ալ չկայ որ օգնէ իրեն: Ոչ մէկ բառ կը խօսի, ոչ մէկ բան զինքը կը վրդովէ, կը գրգռէ: Մինակը պիտի ուտէ, մինակը պիտի աշխատի, և ո'չ մէկ յոյս ունի իր մենութենէն փրկուելու:

Այսպիսիներուն կարեկցիլ ամէնէն մեծ բարիքներէն մէկը կրնայ ըլլալ մեզի համար, ինչ որ ալ ըլլայ մեր նիւթական պիւտճէն: Տա'նք իրենց մեզի այցելելու առիթը, ընդլայնե'նք մեր ընտանեկան շրջանակը, ուր այդպիսիներն ալ կարենան իրենց տեղը ունենալ, երթա'նք իրենց մօտ, անոնց ներքին կեանքը տեսնելու, անոնց տուներուն զոր պատերը աղմուկով, ձայնով լեցնելու, որպէս զի մեր մեկնելէն վերջ զուարթութիւն, սիւրբանք գտնեն անոնք: Բայց չեմ ուզեր որ չափազանցութեան տարուին խոր-

հուրդներս, և այս կերպով, մուտ գտնեն ընտանեկան յարկերու մէջ ա'յնպիսի անձեր որոնք վրդովեն ձեր յարկերուն հանգստութիւնը: Ջրօսանքի պահերուն, ընտանեկան այցելութեանց ժամերուն մէջ, հիւրասէր եղէք սակայն անոնց նկատմամբ, որոնք ճգնաւորական կեանք մը անցընելով յաճախ կիսավայրենի դարձած են: Հաճոյքներ տուէք անոնց, պատուասիրեցէք զանոնք, և մանաւանդ այնպիսի տպաւորութեան մը տակ թողուցէք զիրենք որ, զգան թէ ա'լ մինակ չեն աշխարհի մէջ, թէ կրնան իրենց ուզած ատեն ձեր մօտը գալ և կամ ձեր ներկայութիւնը վայելել իրենց քով: Այս բոլորը անոր համար որ անոնք ալ զգան թէ ընտանիք մը ի'նչ գերբնական հաճոյք մը կը պատճառէ մարդուս և իրենք հետզհետէ անոր կազմութեանը ջանադիր ըլլան իրենց հաշուոյն:

Տարակոյս չկայ թէ մեծ զգուշութիւն պէտք է սակայն այս բանին համար: Կեղծ թշուառներ կան, որոնք օգուտ քաղելով իրենց շռայլուած բարեացակամութիւններէն, անտանելի կը դառնան և կը շահագործեն ձեր բոլոր բարի զգացումները: Խորունկ ուսումնասիրութիւն մը անհրաժեշտ է գիտնալու համար թէ ի'նչ տեսակ մէկն է այն որուն բարիք կ'ուզէք ընել. դեռ բոլորովին չմտերմացած անոր հետ, դնելու է զայն ա'յնպիսի պարագաներու մէջ ուր իր նկարագիրը ի յայտ բերէ այդ մենակեացը:

Ու անգամ մը որ յայտնուեցաւ այդ նկարագիրը, ձեզ կը մնայ բարեկամական կամ ոչ ընթացք մը բռնել անոր հետ: Եթէ բարեկամի մը հետ է գործերնիդ, կրնաք վստահ ըլլալ թէ՛ լաւագոյն գործ մը ըրած պիտի ըլլաք ընտանիքի սէրը ներշնչելով անոր:

ԶԱՊԷԼ ՄՈՄՃԵԱՆ

Կնոջ հոգեբանութիւնը. — (Հրատարակիչ Գարագաշեան թովմաս, Կիրասոն, հեղինակ Հանրի Մարիոն, թարգմանիչ Կ. Ս. Թուրմանեան, գին 8 դահեկան): Կնոջ հոգեբանութիւնը կինը ճանչնող, անոր յատկութիւնները երեւան բերող, և դաստիարակութեամբ զանի իր բնական կոչումին ու դերին առաջնորդող գործ մըն է, որ ջերմապէս յանձնարարելի է ամէն կնոջ համար:

ՓԱՌԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ



Ժան Պերևառ եւ Օզիրիս. — «Ռեկլամ»ով բարեգործութիւն. —
Բուն մուրացիկները. — Ասուածածնայ զարդոսկիները. —
Աղբասիկ աղջիկ մը որ դասագիրք չունի. — Աքիսողով
աղան եւ իր իւղագիւնը. — Մասաղները՝ շափուած
հարուսներուն կողմէ :

Փառքի ու պերճանքի ցուցամուլական շանթալից կերպերը
զորս իբրև կանացի մենամուլութիւն կը վերագրենք յաճախ իգա-
կան սերունդին, անվիճելիօրէն կը շեշտուին նաև ո՛չ նուազ, այ-
րերուն քով ալ. մանաւանդ, պարագաներ կան ուր բաղդատմամբ
կիները աւելի նուազ փառք կը փնտռեն, ինչպէս պէտք էր որ
ընէին էրիկ մարդիկ ալ. վասն զի ամէն փառք չի փառաւորեր
իր ենթական, ինչպէս փառասիրութեան ոգին բարեգործութեանց
մէջ, փառքերուն է՛ն տաղակալին, է՛ն տափակը և է՛ն ստորինը
ըլլալու հանգամանքները ունի :

Ժան Պերևառ՝ Ֆրանսական գրականութեան ժամանակակից
ներկայացուցիչներուն էն զնահատուածներէն բազմաբեղուն գրիչ
մը, վերջերս Բարիզ մեռնող մեծահարուստ սեղանաւորի մը բարե-
գործելու եղանակները լուրջ ու անաչառ քննադատութեան մը
բովէն անցընելով, ինչպէս իր ապրած օրերուն, նոյնպէս և իր մահ-
ուանէն ետքն ալ իր միլիոններուն գրեթէ երեք չորրորդ մասը
բարենպատակ հաստատութիւններու, կրթական, գիտական կա-
ճառներու յառաջադիմութեան սիրոյն, և մի միայն Institut Pas-
teurին 25 միլիոն ֆրանք կտակող մարդկային ընկերութեան այդ
յիշատակելի բարեգործին համար կը գրէր թէ՛ Օզիրիս, հակառակ
մեծ մարդասէրի մը, նշանաւոր բարերարի մը համբաւը չինելու
համար իր թափած բազմադիմի ճիգերուն երբեք չի յաջողեցաւ,
ոչ թէ անոր համար որ չէր տար, այլ իր նուիրատուութիւնները
միշտ ազմկալից էին : Անթիւ անհամար արձաններ նուիրեց անիկա,
վերջին անգամ Ալֆրէս քը Միլսէինը ձօնեց Բարիզի որ զայն
կանգնել տուաւ Ֆրանսական թատրոնին առջև : Ասոնք ամէնքը
սքանչելի և բարերարին յիշատակը անթառամ պահելու հանգա-
մանքները ունեցած պիտի ըլլային, եթէ այդ սուստօրէն բաշխուող
նուէրներուն ամէնքը չողերով ու փողերով ներրողուած չըլլային
հրատարակուելով բազմաթիւ թերթերու մէջ, եթէ տրուած նպաստ-
ներուն յարզն ու վարկը նուաստացնող վճարուած ուէքլամներ լոյս
չտեսնէին այնքան շուրջօրէն որոնք կը ջատագովէին մինչև իսկ

արհեստագիտական նուրբ ճաշակը Օղիբիսին որու ապսպրանքին համեմատ պատրաստուած արձանները միշտ թերի, միշտ անյաջող կը ձուլուէին, վասն զի սեղանաւորը արձանագործութեան արհեստէն չէր հասկնար և արհեստագէտներու հետ կանխաւ որոշուած գումարներէն աճազին զեղչեր կ'ընէր չհաւնելուն համար այն արձաններուն, որոնց այլանդակ ծրագիրները ինքը յղանալով կը ներկայացնէր անոնց :

Այսուհանդերձ ժամ Պէրնառի քննադատութիւնները ինչքան ալ ճշգրիտ ու անշահախնդիր ոգիով մը արտայայտուած ըլլան, դարձեալ ոսկի տառերով պիտի քանդակուի անտարակոյս անուշը այդ անդուգական բարերարին . մանաւանդ ճրանսացիք մէկէ աւելի պատճառներ ունին երախտապարտ մնալու այնպիսի մէկու մը որ Հրեայ ծնողքի մը զաւակը ըլլալով իր միլիոնները տարբեր ծորակէ մը հոսելով, տարբեր աւազանի մը մէջ կրնային կուտակուիլ, և այնքան անխնայ նպաստողի մը նպաստելուն կերպերը ինչքան ալ օժտուած, չպարուած ըլլան փառասիրական ոգիով, դարձեալ մինչև իր վերջին շունչը, բարեսիրտ հոգի մը կրելով իր նմաններուն օգտակար հանդիսանալու բաղձանքն ու զգացումը սնուցանող այդ մարդուն շատ չտեսնէ գուցէ Աստուած ալ : Սակայն հետաքրքրական է զիտնալ թէ ատանկ բծախնդիր ու հաւկիթին մէջէն մազ փնտռող քննադատ մը կարգալով պատասխանը նամակի մը որ զրկուած է եկեղեցւոյ կողմէն ազգ . անհատի մը, հրաւիրելով այս վերջինը որպէս զի Չատկի առթիւ իր տարեկան նուէրը տայ, ինչ պիտի խորհէր արդեօք :

— Չէ՛, այս տարի տասնոց մը շունիմ՝ ձեզի համար տրամազրելի, կը գրէ զայրացած մարդուկը, անցեալ տարի Չատկին սընտուկ մը մոմ (12 դահեկան) նուիրած էի և քահանան մոռցաւ ծանուցանելու եկեղեցւոյ մէջ, եթէ կը խոստանաք այս անգամ երկուրդ միասին ծանուցանել, ես ալ կը խոստանամ դարձեալ սնտուկ մը մոմ զրկել :

Պէտք է որ եկեղեցւոյ պաշտօնեան Խթումին իրիկունը խորանին առջեւ աշխարհքիս էն տափակ ծանուցումը ընէ թէ՛ զոր օր . էրզնիկեանցի Աբիսողոմ ազան 12½ դահեկան իւղազին նուիրեց, թէ այն ինչը՝ զոյգ մը աղաւնի (որպէս զի վարդապետ հայրը լափլիզէ) ևն . ևն . , և եթէ Տէր մի արասցէ ծանուցանող տէր-պապային քրտինքէն մթազնած ակնոցին տակէն խոյս տայ մէկուն անունը, այն ատեն վայ է եկեր տէրտէրին ալ, թաղականին ալ գըլխուն, այո՛, թաղականին ալ, որ չպօւայ եկեղեցւոյ մէջ թէ .

— Տէր հայր, Աբիսողոմ ազային սնտուկը մոռցար . . .

Ալ այն օրը եկեղեցւոյ բակէն սկսելով մինչև շուկայ, մինչև

տուն երթալուն, դիմացը ելլողին կը պատմէ այն մեծ առեղծուածը զոր մտամուրար տէրտէրը գործեց մոռնալով ծանուցանել հանրային այդ մեծ բարերարին, անունը, մինչ անդին Պատրիարքարանի քարտուղարները բարերար ըլլալու միջոցները սովորեցնող կանոնագիրքեր կը պատրաստեն :

Մեզմէ քիչերը, շատ քիչերը կը խորհին թէ կրնան գտնուիլ կարօտեալներ, եկեղեցւոյ բակին մէջ կամ փողոցը ձեռք կարկառող մուրացիկներէն շատ աւելի կարօտ բայց մուրալու անկարող, անօթի մեռնիլը մուրալէն հազար անգամ աւելի նախամեծար սեպող խղճալի կարօտեալներ, անկեալներ, որոնց օգնութեան հասնիլն ալ բարեգործութիւն կը նշանակէ : Ուսումնասէր բայց նիւթական յետամնաց կացութեան մը մէջ գտնուող աղքատ պատանի մը պաշտպանողին անունը իրա՛ւ ոսկեզօծ տառերով չեն դրեր ո՛չ եկեղեցւոյ գաւիթը ո՛չ ալ բարերարներու ցանկին մէջ, սակայն այդպիսիներուն համար ահա պէտք է որ արձաններ կանգնուին :

Փառասիրութեան ոգիէն թելադրուած բարեգործութիւններու շարքին մէջ կան նաև շեղած, նպատակէն հեռու և սխալ ըմբռնուած նուիրատուութիւններ որոնք դարձեալ տուողին փասքը չեն աւելցնել. մի միայն կուրօրէն տալուն մէջ չկայանար խնդիրը. նպաստելուն կերպերը կարենալ զանազանելով է որ կը փառաւորուի նպաստողը. սխալ ըմբռնուած նուիրատուութիւններու ենթակայ են մեր մէջ կիները ընդհանրապէս : Աղքու օրինակ մը պիտի նպաստէ բացատրելու մեր նպատակը :

Դիտեցէք, պղտիկ խորանի մը մէջ բեհեզէ վարագոյրներու ետին պիպլացող կանթեղի մը առջև իւրանկար պատկեր մը կայ, Աստուածամայրն է ան, ոտքերը զոյգ մը արծաթէ կօշիկներ, մէջքը արծաթէ գօտի մը, ոսկիէ մատանիներով ծանրաբեռնուած են մասնները երկու ձեռքերուն, կուրծքը Կեսարացի հարուստ հարօսի մը հետ կարենալ մրցելու աստիճան պճնազարդուած է զարդոսկիներով, ոսկի օղեր, աղքատիկ աղջիկներուն բերնին ջուրերը վազցնելու աստիճան, նազանքներով կախուած են ականջներէն, գլուխը ոսկիէ պսակ մը որով աղքատ ընտանիք մը եօթը տարի կ'ապրի : Մարդ դիտելով այդ ճոխութիւնները որոնք բարեպաշտներու աչքերը կը շլացնեն իրենց շողշողուն ճառագայթներով, կը տարուի խորհիլ թէ իր զաւակը՝ Աստուածորդին Բեթլեհէմի մասրը ցնցոտիներու մէջ ծնելով և կեանքերուն էն պարզն ու անպաճօճը ապրող այդ Աստուածընտիր Մայրը պէտք ունի զարդարուելու, ինքզինքը օժտելու այդքան թանկագին քարերով ոսկիներով. որքան գոհ պիտի մնար Ան եթէ փոխանակ իր վիզը կախուած ոսկիներուն թիւը աւելցնելու, հինգ զրուշնոց գերք մը

գնէիք աղքատիկ աղջկան մը, որուն յայտարարած է ուսուցչուհին թէ .

— Եթէ վաղն ալ առանց գիրքի դպրոց դաս, մինչեւ ըրդ թևիդ ներքև դնելուս պէս ետ պիտի վերադարձնեմ, մինչդեռ խեղճ աղջիկը եթէ 5 դահեկան գտնէ մայրիկին պիտի տանի որ հաց բերէ շուկայէն .

Ասանկով մանաւանդ մեզքն ալ չէք մտնել ժամկոչ եղբայրներու որոնք միշտ շուարած ու բաւերը բերաննուն մէջ կը ցամքին պատասխանելու համար ձեր հարցումներու յանկերգին .

— Ժամկոչ եղբայր, քրմից մը կախած էի անցած ամիս Աստուածածնայ վիզը, ո՛ր է :

— Ժամկոչ եղբայր, իմ տուած մատանիս ահը ո՛ր դացեր է :

Վերջապէս հարցումներու տեղատարափ մը որոնց պատասխանելու հոգը ընդհանրապէս Համբարձման տօնին կը յետածգէ վարպետուկ ժամկոչը : Չկայ մէկը որ ըսէ թէ, աղօթելու կուգաք հոս թէ Աստուածածնայ ոսկիներուն հաշիւը պահանջելու :

Անօթի մը կշտացուցէք աղնիւ քոյրերս, որք մը պաշտպանեցէք, կը վստահանեմ ձեզի աւելի մեծ բարեգործութիւն մը ըրած պիտի ըլլաք :

Հապա մոռնամ մատաղները որոնք կը մորթուին աղքատներու համար և կը լափուին . . . հարուստի զաւակներէն : Ահաւասիկ սխալ ըմբռնուած նուիրատուութիւններու շարքէն հատ մըն ալ զոր զաւառային բարեգործութիւն մը ըրած ըլլալու գաղափարով ի գործ դնեն :

Երբեմն բարեպաշտ տիկիներ, տարուան մէջ քանի մը ոչխար կը մորթեն աղքատ ընտանիքներու բաշխելու համար, բայց որովհետև երթալ ուղղակի անղքատ մը անօթի մը գտնելով անիկա անձայն անշշուկ կշտացնելու մէջ պարծանք չկայ ու փառասիրութեան ոգին կը վիրաւորուի ատանկով, հետեւաբար մասնադին միւսը հացի չերտերու մէջ պարփակուելով եկեղեցւոյ բակին մէջ կիրակի օր մը ժամկոչ եղբօր հսկողութեանը կը յանցնուի : Աղքատ մանուկներ որոնց քիթէն ու բերնէն կը մխայ խաշած միսին համի ու հոտը, կը վախնան մօտենալու սեղանէն շերտ մը վերցնելու համար, վասն զի ժամկոչ եղբայրը ճօկանը երեքցնելով .

— Հիմա առիթն է, կը պօսայ պատառատուն զգեստով եկող անօթիին որ դեռ չէ նայած միսին համը, մինչ անդին հարուստի զաւակներ, աղքատիներէն աւելի որկրամուր ընդհանրապէս, երրորդ չորրորդ հինգերորդ անգամ ըլլալով կը տանին կը լափելոն աղքատներու համար մորթուած մասնադը և ժամկոչ եղբայրը մի միայն կը ժպտի հարուստներուն երեսին, որոնց համար համադամ խորտիկներ կ'սպասեն իրենց տունը :

ՍԻՄՈՆ ԽՈՐԷՆ

Ա Չ Ք Ի Դ Է Մ Ա Չ Ք

(ՊԱՏՄՈՒԱԾՔ)

Քեռարդւոյս

Գամեր 9. Սարրանեանից

Բազմաճիւղ, ծուռ ու մուռ, երկայն և մշտադալար կանան-
չութեամբ պճնուած մայրի մը, որ խնամատ կոյսի մը պէս գիտէ
իր քիչովը աչքերու թովչանք առթել, դարէ մը ի վեր գլուխը
անհունին մէջ, ոտքերը միշտ դէպի խորը՝ երկրիս անդունդին մէջ
կը բարձրանայ սիգազլուի ու անվեհեր:

Կատարեալ սչրուհիի մը պէս, իր շուրջը հմայքոտ անձանօթ-
ներ հաւաքելու գաղտնիքին տէր այդ կաղնիէն կամայ ակամայ
ստիպուած էին հեռանալ մարդիկ, քանի որ գլուղէն բաւական հե-
ռու ըլլալէն զատ, օրուան որոշեալ ժամերուն անոր շուրջը տիրող
սոսկալի հով մը ամբողջ մարդկային զանդուածներ ըլլուն ի վար
նետելու կ'սպառնար:

Իր հաստ բունին չորս կողմը, դանակը, բազմալեզու գրքի
մը հանգոյն, որոշ կամ անորոշ զանազան նշաններ, տաւեր փորած
էր, ճիշտ խոյլախտաւորի մը վիզին պատրանքը տալով դիտողին:
Ո՛վ գիտէ որոնց և քանի տարուան պեզումներ էին ատոնք. մէկը
միայն՝ ծառին ցածուկ և ամենաողորկ մէկ ճիւղին վրայ փորուածք
մը՝ իր կարկառուն և որոշ գիծերը պահած էր աւերիչ այլակերպիչ
ժամանակին ձեռքին մէջ, և որ մէջէ մէջ ազուցուած 1 և 2
սկզբնատուերը կը ներկայացնէր, սիրազեղ նշանածներու մատա-
նիի մը խաբկանքը առթելով: Ի՞նչ պարագաներու տակ զրուած
էին այդ գիրերը, և կամ երկու նշանածներո՞ւ, թէ երկու ամուս-
նացեալներու, անգիտակցօրէն զիրար սիրող զոյգերո՞ւ, թէ իրար
կորսնցուցած, իրարմէ բաժնուած եղկելի արարածներու անունները
կը յիշեցնէին: Ո՛վ գիտէր:

Հովերուն քմահաճոյքին նշաւակ այդ մենաւոր ծառը, որ
պահ մը կատղած դազաններու և սրնթաց շոգեկառքի մը նման
կը ֆշար, իրիկուան այն ժամուն, ուր լեռներու և ծառերու մե-
ծադիր զանգուածները դէպի արեւելք, զբօսասէրներու գլուխնե-
րու վրայ, շուքերնին կը փռեն, ուր ցերեկուան տաքուն քնացող
մեղկ ծովը հեշտասէրներու մակոյկներուն թեւձակներուն տակ ժա-
նիկազարդ ձիւնն-ձերմակ թովչանքի շրջազգեստը կ'ըզգենու, ուր
դառնացեալ սրտեր թռչուններու վերացիկ դայլայլով թմրած երե-
ւակայութիւննին կազդուրել կը բազձան, լերան տակ մայրին

անշուկ քնացողի մը նման քարացած՝ սգատխուր երեւոյթ մը կը զգենուր, գլխէն մինչև ոտքերուն ծայրը մթազոյն քողով մը ծածկուած։ Եւ սակայն քաղքէն դիւզ երկարող օձապտոյտ, անարուեստ անցքին վրայ այդիին պտուղներով բեռնաւորուած գրաստով մը դարձող գեղջուկի մը կամ գիւղագնաց ընտանիքի մը շուքը կը պահէր վայրկեան մը։ Աջ կողմը, շեղ մակերեսի մը վրայ, ելակներու ածուներ մինչև ծովափ կ'երկարէին. իսկ ձախը, ճոխ բուսականութեամբ ցամաք մը կը բրգանար, ուր վերելքի միջոցիդ վար վեր սանդխաձև չըջան մը ընել կը ստիպուիս։ Ոտքերուդ տակ հեռուն՝ քմածին փուռածքով մը Վոսփորի մէկ մասը կը նշմարուի լուսափրփուր պորտը երկինք դարցուցած։ Ու չես կշտանար այդ պատկերը դիտելէ, ոտքիդ մասներուն վրայ կը կայնիս (հակառակ արդէն բաւական խորձրկէի տեղ մը գտնուելուդ) տա՛ սեսարանը իր կատարելութեանը մէջ ըմբոշինելու համար։ Բայց զ՞որ ջանք։ Ինչպէս կատարելութիւն պահանջես տա վնակէն, որուն մաղերը՝ Սև Ծովէն, իրանը Վոսփորէն և ստորին անդամները Մարմարայէն կիտուած են։

Ամբան մեղմօրօր երեկոյ մը Վոսփոր՝ Եկնի Մահալլէցիներուն ծանօթ այդ մենակեաց մայրիին տակ՝ կայտուուն ոստոսումներ, ծիւծաղներ պար բռնած էին։ Թուփի մը ևտե երիտասարդ մը գլրք մը կը թղթատէր ընկողմանած. հոս բազմանդամ բնտանիք մը երեկոյեան ընթրիքը պատրաստելու համար տունէն բերած կողովները կը քակէ, հո՛ն դեռատի զոյգ մը կ'միմալով իրարու բաներ մը ըսելու տենջանքովը կ'այրի և մենէ քանի մը քայլ անդին, ճգնաւոր ծառին տակը խու՛մբ մը երկսեռ երիտասարդներ ինքզինքնին յաթեռնայի մը ոլորտներուն յանձնած կը ճնկեն, կ'երգեն, կը կատակաբանեն քիչ մը հանգիստէ ետք դարձեալ զոյգերնուն միանալով պարելու համար։ Ոգեւորութիւնը կատարեալ է։ Ծուրջանակի, ներկաները զանոնք գիտելով կ'ըրօմուն. մանաւանդ խու՛մբին մէջէն զոյգ մը ամէնուն ուշագրութիւնը գրաւած է. այդ զոյգը իրար կը լրացնէ կարծես։ Կ'երգեն, կը պարեն, կը խոսակցին, կը ֆլիտքեն բայց միշտ անբաժան. շուրջի ոգեւորութիւնը, բնութեան հրապոյրը զիրենք չշահագրգուեր. զիրար մտիկ կ'ընեն միայն, զիրար կը հոգան. իբր թէ իրենցմէ զատ հոն մէկը չըլլար։

Զեփեւուր խաղալէն խաղալէն կը փրթի բլուրներուն կողմէն։ Խատուտիկ ծաղիկներ իրենց կապոյտ կարմիր դեղին ուլունկէ աչուկները կը բացխրեն և անոնց վերև մայրին կը սօսափէ հեղա՛մբումունջ։ Յետոյ պահ մը դարձեալ յոգնութիւն մը անշարժ կը թողու ամէն բան։

Ինչ երանութիւն, մայրիին թափառայած բարեկամը հովիւն ալ
ահա՛ դար վարէն նախիրը առջև ձգած կը յառաջանայ սրինգը
չըթնեբուն: Հովիւին երգը կը սորսորի հովիտէ հովիտ:

Մայրամուտ է. պարորդները թափ առած կը պարեն, կը դառ-
նան, կը վալսեն:

Հմայքի ճիշդ այս պահուն ետիս, տերեւներու, խոտերու չոր
խշրտուկ մը կը լսեմ, ի՞նչ - ցատկեմ, կը ցատկեմ տեղէս իսկոյն
ու ընկերուհիս ալ ինձ կը հետեւի: Եւ սակայն քովերնիս սողոսկող
օձի մը տեղ. - Ինչ որ կը կարծէի. - կոյր այլ բարեկազմ աղջիկ մը
կը տեսնեմ, միականի մը՝ որուն ողջ աչքն ալ արցունքի կաթիլ-
ներով պղտորուած էր: Կուլար, կուլար, բայց դէմքէն գոհունա-
կութիւն, երջանկութիւն կ'արտածորէր: Իմիոյն ճանչցանք: Զա-
պէլն էր. զիւղացիներուն ծանօթ դժբախտք:

Գարերու հողովման հետ, գաղանձման մարդոց մօտ այնպիսի
սրաներ երեւցած են որոնք իրենց թշուառութեանը, տառապանք-
ներուն ստեղծիչը, նոյնիսկ՝ սրտերնին առ յաւէտ արիւնոտած,
կեանքերնին ցամքեցուցած մարդոց բարորութիւն և երջանկութիւն
մաղթած են: Զապէլ ո՛յք դասակարգի հերոսուհիներէն էր: Ինք
դեռ քիչ օրեր առաջ ամենուն սքանչացումը, համակրանքը գրա-
ւելու կարող աղջիկ մը եղած էր, գիւղին յաճերէն շատերը դար-
պասած էին իրեն. բայց մէկը միայն անոր սիրտը գրաւել յաջողած
էր: Նշանուած էին: Եւ Աստուածային սահասկնալի քմահաճոյք
մը ուղած էր որ, պաշտելի նազելին, նշանուելէն քանի մը շա-
բաթ վերջը աչքին մէկը արկածի մը զոհ աայ: Է՛հ, ինչպէս որ
մարդիկ իրօք ամէն օր կը փորձեն, իրարու ներքինին, ինքնու-
թեան թափանցելու համար, Աստուած ալ մեր հաւատքը հասկնա-
լու համար երբեմն մեզ անկրելի ցաւերու, վիշտերու կ'առաջ-
նորդէ, որոնք ընդհանրապէս մեր հասկացողութեամբ անիրաւու-
թեանց կարգը կը դատուին, մինչդեռ շատ անգամ մեր երջանկու-
թիւնը և փառքը կազմելու սահմանուած են:

Լեւոն այս փորձութիւնը մեկնելու անկարող ապիկար մը՝
նշանը ետ ընելով կրկին անգամ Զապէլի համար աշխարհը մոլթ-
ցուցած էր...:

Եւ այսօր միականին Զապէլ՝ նշանածին ուրիշի մը հետ վայե-
լած երջանկութեան ի տես կը հրճուէր թէ կը տառապէր, կ'աղօ-
թէր թէ կ'անիծէր: Ո՛հ, չէ՛, քանի որ դեռ կը սիրէր... ուրեմն
չէր կրնար անիծել:

Կայծակի արադութեամբ իրարու յաջորդող այս խորհրդածու-
թիւնները, նստած տեղա զիս թմբիբի մը մատնած էին և հակա-
ռակ ներքին խռովքս բարեկամուհիէս ծածկելու ճիգերուս, կը
խօսէի. բայց ի՞նչ կ'ըսէի...:

Յանկարծ, սուր, անպատկառ ծիծաղ մը արձադանգեց: Սթափեցայ: Վշտաբեկ ակնարկս շուրջս պտտեցուցած միջոցին՝ Լեւոն և իր նոր նշանածը աչքիս հանդպեցան, որոնց այտերն ու ճակատը խորշումեր, չրթները ակուններնէն վեր կծկուեր, և կգականուն մէջտեղ լայն բացուածք մը գոյացած, կը խնդային, Չապէլի նայելով կը խնդային, զայն հրէշի մը պէս մատով իրարու ցոյց տալով... մինչդեռ Չապէլ մացառներու ետին կծկուած դառնապէս կ'արտասուէր:

Երկինք, հողեղէն մարմիններու մէջ ինչ անմեռանելի գանձեր զետեղած ես: Երբ նշանուած զոյգը Չապէլը նշմարելով, անոր միականի, պարզուկ զիմագծութեան մէջ չարակամ նախանձը տեսնել կը կարծէին, խեղճ աղջիկը՝ իր սեռքով սիրականին ուրախութեան ժամերը չմթաղնելու համար թուփի մը ետև պահուըտած՝ զայն կը զիտէր: Անշուշտ բողբոջին մէջտեղէն քաշուի, այդ կողմերէն հեռանալ իսկ մտածեց, ըստ չկրցաւ: Իր ոտխին ուրախ ճիչերը զինքը կը վերացնէին: Կեանքին մէջ մէյ մը սիրած էր ու դեռ կը սիրէր...

* * *

Հովիւը դառնուկները ժողված՝ տառապողի երգերը չրթունքներուն վրայ՝ կը քաշուէր: Երբ հեռացաւ ալ ու սրինգին ձայնը անլսելի մնաց՝ կարծեցի թէ հիմայ ալ թմբուկ կը զարնէ: Գաւազի բլուրներէն անդին Սև Ծովու ամենի, ընկուզիչ ծոցէն՝ դուռում մը ու որոտում մը կը լսուէր: Մէկ պահէն միւսը երկինք թխորակ յղի ամպերով կը ծածկուէր: Հողմահարի ազդեցութիւնը դործող սիւզին՝ ծառին ճիւղերէն կախուած գլխարկներ, բաճկոններ, հովանոցներ թոցնելու կարող փոթորիկ մը յաջորդած էր:

Սմէն մարդ ճամբայ ելաւ:

Տասնըմէկին շոգենաւը Ելնի-գիւղէն ծայր տուած էր արդէն: Փոթորիկը սաստկացաւ: Հով, ծով, երկինք վայրկենական անհամեմատ կատաղութեամբ մը սանձերնին խորտակած, հողն ու երկինք կը դղրդէին: Դաշտը մնացած զուարճասէրներու խմբակ մը հազիւ փախչելու վրայ՝ չարագուշակ ամպեր իրարու թև տուին, դեղին բեկեալ լոյս մը շողաց, բնութիւնը խլրտում մը գոռում մը արձակեց: Մահաշուք ստուեր մը ամէն բանի վրայ ծանրացաւ: Ահ ու սարսափի մատնուած խմբակը հիմայ կը վազէր բոյնը կորսողնցուցած թռչունի մը պէս և երբ կէս ճամբան հասան. «Ո՛ր է, ո՛ր է» շուկ մը լսուեցաւ: Եւ ամէնը մէկ խելայեղ ետ վազել սկսան «Լեւոնը, Լեւոնը» աղաղակելով: Ինչ եղած էր արդեօք: Հետեւեցանք իրենց:

Սէրը՝ այսինքն Տէրը, Չապէլի այսօրինակ ներողամտութեան

մէջ եւր վիրաւորուած զգալով «Աչքի դէմ աչք» պոռացած էր ամպերուն մէջէն: Մօտի այգիին ցանցերուն մէջ երեսի վրայ արիւնկուայ, նուազած գանուեցաւ Լեւոն: Անօրինակ շփոթութեան մը մէջ վազած ասնն, սխալ ճամբայ մը մտնելով, ցանցերուն վրայ ինկած և ձախ աչքին մէջ ճիւղ մը մտած էր:

Լալահառաչ վրան խոյացող նշանածը սիրողին գլուխը վերցուցած ասնն, Չապէլին դէմքը ձեռքերուն մէջ կարծելով, սուկաց: Կոյր մը կար առջեւը հիմայ: Մէկ վայրկեանէն միւսը երջանկութիւն անուանուած տա անորոյը խոյս տուած էր իրմէ: Չէ՛, սխալմունք մը կար մէջտեղը: Չեւքի գլուխը գետին զարկաւ քան թէ ձգեց, երթալ իր կայտառ, կաշմբուռն, գեղադէմ նշանածը գտնելու համար: Ու վազեց, վազեց ընդարձակ մարդերուն մէջ, մինչև որ ոտքերը ալ իրար անցան ու ինկաւ անզգայ:

Մայրիին Լ և Չ սկզբնատառերը կրող ճիւղը՝ Լեւոնի և Չարուհիի միացման անխօս վկան՝ շանթահար գետին փռուած էր:

Աստուած այս փայտէ allianceը հեգնանք մը նկատած էր: Այս սրտերը չէր կրցած համաձայնեցնել: Եւ հաղարաւորներու սիրոյն վրայ դարաւոր մայրին՝ ճերմակ մազերէն ամչցած՝ Աւետարան-Բնութեան վրայ բարձրացուցած սուտ վկայ բազուկը գոհ տալով, ամօթի մուրը առ յաւէտ ձախտէն վանած էր:

ԻՍԿՈՒՂԻ Կ. ԷՆՔՍԵՐՃԵԱՆ

Ի՞ՆՉ ՊԷՏԻ Է ԳԻՏՆԱՅ ՄԱՅՐ ՄԸ

ԱՐՈՒԵՏԱԿԱՆ ԳԻՏՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՐՊԸ

Նախորդ յօդուածով մը տեսանք թէ արուեստական դիեցումը ի՛նչ մեծ ծառայութիւններ կը մատուցանէր, երբ մայրը չկրնար իր զաւակը անձամբ դիեցնել: Տեսանք նաև որ, ի՛նչ դժուարութիւններ ալ կային կաթը զտուած տալու գործողութիւններուն մէջ:

Հիմայ կ'ուզեմ խօսիլ արուեստական դիեցման գործնական մանրամասնութիւններուն վրայ:

Եւազած կամ զտուած կաթը, այսինքն կենդանի սերմերէ զերծ եղող կաթը պէտք է տղուն արուի հետեւեալ կերպով.

1. Պէտք է նկատի առնել նախ, որ մօր կաթը 37 աստիճան մարմնական տաքութիւն ունի: Այս պատճառաւ պէտք է զգուշանալ մանկիկին պաղ կաթ տալէ:

Չ. Կարելի եղածին չափ առաջին եօթը ամիսներուն մէջ կովուռն կաթին բազազրութիւնը պէտք է մօտեցնել մօր կաթին բազազրութեան: Մայրական կաթը մէկ լիտրի մէջ տասնըհինգ կրամ բնապանիր կը պարունակէ (բնապանիրը ա՛յն գոյացութիւնն է որ պանիր կ'արտադրէ), 63 կրամ շաքար, 38 կրամ իւղ, և երկու երեք կրամ աղ:

Կովուռն կաթը կը պարունակէ մէկ լիտրի մէջ երեսուն երկու կրամ բնապանիր, յիսունըհինգ կրամ շաքար, երեսունըեօթը կրամ իւղ և վեց կրամ աղ:

Այս երկու կաթերը իրարու հետ բազազատելով կը տեսնուի որ կովուռն կաթը երկու անգամ աւելի բնապանիր և աղ կը պարունակէ քան մօր կաթը: Անոր չափ իւղ ունի և անկէ պակաս շաքար: Պէտք է բնապանիրը կէսի իջեցնել, վասն զի այդ գոյացութիւնն է որ կովուռն կաթը անմարսելի կ'ընէ մանկիկին համար և անոր լուծում կուտայ ձերմակ պանիրի կտորներով:

Ճարտարարուեստական միջոցներով, աւելի օգտակար կաթ մը չինել խորհած են: Այսպէսով առաջ եկած է աւելի մարսողական կաթ մը: Ենչպէս գաղափարը յղացուած է կաթը սերտեղու մասնաւոր գործիքներու միջոցով: Այն ատեն կաթը թեթեւ համազամանք մը կ'առնէ և շա՛տ կը յարմարի ա՛յն պզտիկ երախաներուն որոնք չեն կրնար պարարտ կաթը մարսել:

Սիրելի մայրեր, եթէ ձեր պզտիկը չափազանց վափուկ է, ծծել տուէք անոր սերատուած կաթէն: Ընդհակառակը, եթէ ձեր պէպէքը առողջ է շատ, եռացած կովու կաթ տուէք անոր, և կամ զտուած կաթ:

Առաջին չորս շաբաթներու միջոցին, կաթին մէջ կը խառնէք քիչ մը եռացած ջուր, և քիչ մըն ալ շաքարի փոշի, որովհետեւ պէտք չէ մոռնալ թէ կովու կաթը շատ աղքատ է շաքարի մասին:

Կաթէ կտրելու համար բնա՛ւ պէտք չէ գործածել բուսային հեղուկներ, ինչպէս գարիի, ալիւրի, բրինձի և այլ նմանօրինակ նիւթեր պարունակող հեղուկներ, որոնք վնասակար են տղուն համար և զորս բնա՛ւ չկրնար մարսել տղան:

Կաթը կտրելու միա՛կ միջոցն է թարմ եռացած ջուր տալ, ինչ որ խիստ լաւ կը մարսեն տղաքը:

Կաթը ի՛նչպէս պէտք է տալ տղուն:

Բազմաթիւ և այլազան են այն գործիքները որոնց միջոցով կաթ կը խմցնեն փոքրերուն:

Երբեմն զգալով կուտան, երբեմն զաւաթով և թասով, և գրեթէ միշտ պիպէռօնով:

Մէկ տարեկանէն վար տղայոց պէտք չէ տալ գաւաթով, որովհետեւ պէպէքը չգիտեր տակաւին կլլել:

Դգալով տալու համար, թէ ժամանակ պէտք է, թէ համբերութիւն և թէ մասնաւոր խնամք: Ատիկա պէտք է գործածել ա՛յն տղոց համար որոնք բերանի տձեւութիւն ունին և կամ շատ վատուժ են:

Պիպէոնն է միակ գործնական մէթոտը պղտիկներու սնուցման համար: Բայց պիպէոնէ պիպէոն տհազէն տարբերութիւն կայ, և լաւագոյն պիպէոնը ա՛յն է որ կը բաղկանայ 200—250 կրամ տարողութիւն ունեցող ապակեայ շիշէ մը, որ ունենայ միւնայնայն 10—10 սանթիմ բաժանումներ: Այս տեսակը սա առաւելութիւնը ունի որ տղուն ս՛րչափ կաթ խմելը ցոյց կուտայ:

Պիպէոնին բերանը գտնուող քառչուէ ծծանը մօր մը ստինքն է երախային համար: Այդ ծծանը դիւրաւ կը մաքրուի, ինչպէս գիտէք: Սոնեմ և զգուշաւոր մայրերը պէտք է երկու պիպէոն և երկու ծծան ունենան իրենց տրամադրութեանը տակ, զորս պէտք է մաքուր պահել միշտ:

Կաթը լեցնելէ առաջ տաք ջուրով պէտք է նախ աղէկ մը լուալ պիպէոնը: Չայն լեցնելէ վերջ, շիշը պէտք է թողուլ 50 աստիճան տաք ջուրի մէջ, կաթը նորէն տաքցնելու է երկու երեք վարկեանէն մինչև 37 աստիճանի բերելու համար:

Դիեցումէն վերջ, եթէ քիչ մը կաթ մնայ շիշին մէջ, պէտք է նետուի կաթը, մինչ ծծանն ու պիպէոնն ալ մաքրուի, լուացուի տաք ջուրով: Այս գործողութիւնը լրանալէ վերջ, պիպէոնը պէտք է պահել մետաղեայ տուփի մը մէջ զոր գոնէ օրը մէկ անգամ պէտք է մաքրել:

Որչափ կարեւոր պարագայ մըն է սակայն կաթին որակը և մաքրութիւնը, անանկ ալ նկատի առնելիք կէտ մըն է կաթին քանակութիւնը նորածինին համար:

Ընդհանրապէս պիպէոնը շատ կը լեցնեն, և տղան իր պէտք եղած չափէն աւելի կը խմէ: Այս պատճառաւ, քանի քանի պէպէքներ հիւանդացած են:

Ուրեմն, սիրելի մայրեր, չըլլայ որ չափէն աւելի կերցնէք, խմցնէք ձեր պղտիկներուն:

Երբ երախան ուտելէ անմիջապէս վերջ կը փսխէ, գիտցէք որ պատճառը շատ կաթ խմելն է:

Երախան պէտք է չափով առնէ իր սնունդը: Ընելէն վերջ, առաջին չաքաթը, խորաքանչիւր դիեցումին 30 կրամ, երկրորդ չաքաթը 45 կրամ, երրորդը՝ 60 կրամ, չորրորդը՝ 75 կրամ, հինգերորդը՝ 90 կրամ և այսպէս շարունակաբար:

Ինչպէս կը տեսնուի, արուեստական դիեցումը չա՛տ աւելի դժուարին է քան մայրական դիեցումը:

Երեք կարեւոր պայմաններ անխուսափելի են դիեցումի այս տեսակին համար, համբերութիւն, մաքրութիւն և լաւ կշիռ մը:

ՏԻՒԻՆ ՄԱՌԻ ՓԱՓԱՋԵԱՆ

Ք Ր Ո Ն Ի Կ


Ազգ. Հիւանդանոցի 75րդ սարեղարձը. — Նախընթաց հինգշաբթի օր մեծ շուքով կատարուեցաւ Ազգ. Հիւանդանոցի հիմնարկութեան 75րդ տարեդարձը, որուն առթիւ ժողովրդային խումբ բազմութիւն մը փութացած էր Հիւանդանոց: Առտուն, ըստ սովորութեան, հանդիսաւոր պատարագ մատոյց Ա.մ.ն. Տ. Օրմանեան Ս. Պատրիարք Հայրը, որ յետոյ նախագահեց Հիւանդանոցի հիմնադիր Պէղծեան Յարութիւն Ա.Սիրայի և միւս բարերարներու հոգւոյն համար կատարուած Հոգեհանգստեան պաշտօնին: Պատարագէն ետք, Ն. Ա.մ.ն.ապատուութիւնը նախագահեց աւանդական սեղանին, որուն ներկայ էին նաև եկեղեցականներ և ծանօթ անձնաւորութիւններ, թէ՛ պաշտօնական և թէ՛ անպաշտօն: Ս. Պատրիարքը դրուատեց արդի Հոգաբարձութեան ջանքերը և Տնօրէն Յակոբ էֆ. Համամձեանի, ինչպէս նաև միւս գլխաւոր պաշտօնեայնորուն գնահատելի աշխատութիւնները: Այս առթիւ հանդիսաւոր բարեմաղթութիւններ եղան նաև Հաստատութեան մեծագոյն բարերար Վեհ. Կայսեր թանկագին կենաց և արեւչատուութեան համար, որուն ներկաները մասնակցեցան սրտագին «ամէններով:

— Նոյն օրը Ս. Յակոբայ Որբանոցին մէջ ալ տեղի ունեցաւ դպրոցական հանդէս մը: Տեսուչ Նշան էֆ. Թորոսեան կարդաց տեղեկագիրը: Աղջկանց որբանոցին սանուհիներն ալ մասնակցեցան այս հանդէսին: Մասնաւոր գնահատութեան արժանացան մանկապարտէզի փոքրիկներուն խաղերը որոնց ուսուցման համար ճշմարիտ խնամք մը տարած էր Տիկին Գահրամանեան, աղջկանց որբանոցին վարիչ մանկապարտիզպանուհին:

Հարիւրամեակ մը. — Այս կիրակի օր, 10 Յունիս, Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ հարիւրամեակը պիտի տօնուի մեծ հանդիսաւորութեամբ: Պիտի պատարագէ Ս. Պատրիարք հայրը, և յետոյ պիտի նախագահէ այդ առթիւ Բերայի Արուեստանոցին մէջ սարքելի հանդէսի մը, որուն հրաւիրուած են նաև բաղմաթիւ եկեղեցականներ ու ծանօթ անձնաւորութիւններ: Այս հանդէսին կազմակերպութիւնը Ս. Պատրիարք Հօր կողմէ յանձնուած է Բերայի վարժարանաց ընդհ. տնօրէն Գրիգոր էֆ. Մարգարեանի: Կը լսենք թէ այս առթիւ սարքուած հացկերոյթէն վերջ, գրաւոր բանախօսութիւններ պիտի ընեն, Տօքթ. Թորգոմեան, Հրանդ Ասատուր, Արշակ Ալպոյաճեան և Միքայէլ Բաքմաճեան էֆէնտիները: Առաջինը պիտի խօսի Բերայի եկեղեցիներուն, երկրորդը Բերայի վարժարաններուն, երրորդը Բերայի հայ բնակչութեան, և չորրորդը

Բերայի Թաղ. Խորհրդոց պատմութեան վրայ: Մայր եկեղեցւոյ Տ. Միքայէլ քհնյ. Այճեան ալ պիտի խօսի Բերայի քահանայից պատմութեան վրայ: Հանդէսին բացումը պիտի կատարուի Կայս. քայլերգով, որուն պիտի յաջորդէ այս հարիւրամեակին իմաստը բացատրող ուղերձ մը: Էստեան վարժարանի սանուհիները պիտի երգեն տաղ մը, և Դուրեան Սրբազանի Հայրմէրը, զոր ուսուցած է սանուհիներուն՝ նախկին զպրեզանքիներէն Ուսուցիչ Գառնիկ էֆ. Գանճեան:

Հայուհեաց վարժարանի այս տարուան հունձքը. — Ատաբազարի Հայունհեաց վարժարանը այս տարի կ'ընծայէ 16 շրջանաւարտ օրիորդներ, որոնք են այբուբէնի կարգով. — Աղաւնի Յ. Գայրգճեան, Արմենուհի Ս. Կալաճիկեան Պոլսեցի, Արմենուհի Մ. Ճըրկայեան Ատաբազարցի, Արուսեակ Կ. Աղպապեան Տարսնցի, Բերուղ Յ. Անդրէասեան, Գալինիկ Ս. Թիմուրեան Պոլսեցի, Եւնիկէ Ս. Գուրուբեան Ազրիանուպոլսեցի, Թարիա Յ. Պէրպէրեան Պարտիզակցի, Կիւլէնիա Մ. Մոմճեան Մարաշցի, Հայկանոյշ Կ. Թաթարեան Ազրիանուպոլսեցի, Հռիփսիմէ Մ. Աթանասեան Պարտիզակցի, Հրանոյշ Ռ. Շաքարագործեան Ատաբազարցի, Հրանոյշ Ն. Պոռագանճեան Վառնացի, Վիքթորիա Կ. Պօղոսեան Նիկոմիդիացի, Բնարիկ Ղ. Մխըճեան և Ֆլորա Ս. Գասպարեան Ատաբազարցի: Վկայականներու բաշխումը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Գշ. 12/25 Յունիս, կէս օրէ վերջ ժամը 7 1/2ին:



“ԾԱՂԻԿ,” Ի

ՆՈՐ ԶԵՌՆԱՐԿԻՆ ԱՌԹԻԻ

Մաղիկի տղոց բաժնին հրատարակութիւնը, ուրախ ենք հաստատելու թէ, մեծ ընդունելութիւն գտաւ, ինչպէս Պոլսոյ, նոյնպէս ալ զաւառներու մէջ: Բաժանորդներու օրէ օր աւելնալը զրաւական մըն է թէ՛ յաջողութեամբ պիտի պսակուի մեր այս նոր ձեռնարկն ալ որ հաճոյքով ողջունուեցաւ նա՛հ Պոլսահայ մամուլէն, որուն կը յայտնենք մեր շնորհակալիքը: Մասնաւոր երախտագիտութիւն կը յայտնենք մեր ամէնէն ժողովրդական և ամէնէն տարածուած հայաթերթին Մանգումիի էֆեսարի, որ առաջին օրէն սիրայօժար բարեացակամութեամբ մը, հանրութեան ամէն դասակարգին անխտիր մատնանիչ ըրաւ մեր այս նոր ձեռնարկին ալ կարեւորութիւնը, յաջողութեան անկեղծ մաղթանքներով: Սրտագին շնորհակալութիւն նոյնպէս Անեսարեի և Բիւրակի Պատ. Խմբադրութեանց, որոնք համակրական սողեր նուիրեցին այս առթիւ իրենց յատուկ ազնուութեամբ:

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ դէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ տաղաուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՛

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրաբիջ ԿՍՅՍ. ՊՍԼԱՏԱՆ The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելագործուածը, հաստատունը եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բովանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Զեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միացումայն մեքենաներ կը գտնուին:

ՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան վաճառատանց մեզ՝

- | | | |
|---------|---|---|
| ԲԵՐՍ. | } | 1. Մեծ փողոց, Պօն Մատչէի դէմ, Թ. 343 և 343 կրկին. |
| | | 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դէմ. |
| ԿԱԼԱԹԱ. | } | 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը. |
| | | 2. Գարաքէոյ, Թրամվէյին կայարանին դէմ. |
| ՊՈԼԻՍ. | } | 1. Սուլթան Համամ, Թ. 2 |
| | | 2. Սուլթան Պէյազիտ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 13 |
| ՍԵԻՍԱՐ. | | Զարչը Պօյու, Թ. 120. |

ՇԱԲԱԲԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք ձրի.

Կասարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մեջ:
Սինկերի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ Փողոց, Թ. 343 և 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:
6-10

Ն Ո Ր

Բ Ա Ռ Ա Փ Ի Ր Ք

Հ Ա Յ Ե Ր Է Ն Լ Ե Ջ Ո Ւ Ի

ՊՍՏԿԵՐԱԶՍՐԴ

Ս Ի Մ Ո Ն Գ Ա Բ Ա Մ Ա Ճ Ե Ա Ն Ի

Հրատարակեց՝ Ռ. ՍՍ.ԳՍ.ԵԱՆ

Ա. հատոր հրատարակուած. գին 20 դրուշ.

Բ. > ընդ մամուլ

Բաժանորդագրութիւնը կը շարունակուի ցվերը ղեկտեմբերի. 2 հատոր միասին 30 դրուշ կանխիկ: Փափաքողք պետք է փութան դիմել հետեւեալ կեդրոնը:

ՍՍ.ԳՍ.ԵԱՆ, ՏՊԱՐԱՆ, Ղալաթիա Գուրչունլու խան թիւ 7.

Կը գտնուի նաեւ բոլոր գրավաճառներուն քով: 6-10

ՔՐԷՍ ԻՏԷԱԼ ՔԱԼՕՏԵՐՄԻՆ

Բարիզի բժշկական կանառու վկայեալ քիմիագետ H. Flageyի

կողմի պատրաստուած:



Քալօտէրմին կոչուող իտէալ քոէմը մեծ համարաւ մը շահած է իր շատ մը յատկութիւններուն և բարերար արգիւնքներուն շնորհիւ: Կարելի է բացարձակապէս յայտարարել թէ ան կը գերազանցէ միւս բոլոր նմանօրինակ արտագրութիւնները, և ո եւ է նմանութիւն չունի քօլտ-քրէմներու հետ:

Քալօտէրմինի իտէալ քոէմը լուծելի ըլլալով՝ ո եւ է օճառէ աւելի լաւագոյն կերպով կը մաքրէ

մորթը: Գերազանց քոէմն է անիկա զէմբի և մարմինի կլմասածի համար:

ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Չեռքերու համար.— Բացարձակապէս օգտակար ձմեռնակնեօրու, ձեռքի թեթեւ պատառուածքներու համար, բաւական է ձեռքերը շփել անով, ամէն իրիկուն: Օճառի տեղ երբ մարդ Քալօտէրմին գործածէ, կակուղ և գեղեցիկ մորթ մը կ'ունենայ:

Դեմքի համար.— Քոէմէն թեթեւ խաւ մը տարածելու է զէմքին վրայ, և կերցնելու է զայն աղէկ մը, նուրբ լաթով մը որ քիչ մըն ալ խոնաւ ըլլայ, յետոյ մաքուր ջուրով լուալու է զէմքը: Իսկ Քալօտէրմինի բուտրան գործածելու համար պէտք է քոէմէն պզտիկ խաւ մը տարածել և յետոյ քուրիլ:

Դէմքի, ձեռքի վրայի բիծերը, եւայլն շնչելու համար իրիկունը պէտք է Քալօտէրմինի խաւ մը տարածել և մինչեւ առտու թողուլ այնպէս:

Պարոնցներ.— Քալօտէրմինի իտէալ քոէմը հրաշալիօրէն և անմիջական կերպով իսկ կը դարմանէ անելիին պատճառած հուրքը:

ՔԱԼՕՏԵՐՄԻՆԻ ԻՏԷԱԿ ԲՈՒՏՐԱՆ

Քալօտէրմինի իտէալ բուտրան որ Քալօտէրմինի Քոէմին լրացուցիչն է բրնձածաղիկէ շինուած է և գրեթէ անտեսանելի է, փափուկ, և եթերային:

Երկուքն ալ, այսինքն քի Քալօտէրմինի Քոէմը եւ քի յբուտրան կը գտնուին անուշահոտութեանց գլխաւոր վաճառատուներու եւ դեղարաններու մէջ: